

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՏԿԵՐԱՀԱՆ

(1695 – 1758)

Յովհաննէս Պատկերահան ծմբ. գարու առաջին կէսին ապրած նկարէչ մըլն է, որուն մասին ոչինչ գրուած է: Մեր գլխաւոր աղբիւրն է իր կենսագրութիւնը, սրահուած Ս. Ղազարի դիւանին մէջ, ուր կան նաեւ իրմէ հարիւրի չափ նամակներ, մեծ մատով ուղղուած Միթար Արքահօր. ասոնք ահա՛ կու գան ամբողջացնելու կիսատմնացած կենսագրութիւնը:

Կենսագրական գիծեր

Յովհաննէս ծնած է Կեսարիա, չուրջ 1695ին: Նոյն շրջանին՝ կեսարիա բնակած էր բարեկեցիկ ընտանիքի հայր մը, Շէհրի անունով, արհեստով շրջուն վաճառական, որ ունեցած է երեք աղջիկ՝ կեօցէլ, Մէլիք և Մարիամ: Դրացի թուրք կըն մը տեսնելով Մէլիքի գեղեցկութիւնը, վանական հնարքներով զայն կը հարսնացնէ իր միակ որդիին՝ իմիրի: Այս ամուսնութենին կը ծնի մանչուկ մը, ապադայ Յովհաննէս Պատկերահանը, որ կը կոչուի հօրը անունով՝ Օսմանէմիր: Չորս տարեկանին՝ կը վախճանի հայրը: Այդ տարիներուն, երբ իր մօրաքրոջ Մարիամի պսակին առիթով՝ առաջին անգամ կը մտնէ եկեղեցի, փոքրիկ Օսման-իմիրի ուշագրութիւնը կը գրաւէ խորանին աջակողմը դրուած նկար մը, որ կը ներկայացնէր Ս. Աստուածածինը, գրկեն ունենալով Յիսուս մանուկը: «Եւ էր պատկերն այն յոյժ գեղեցկանկար, ահեղ, զարհուրելի եւ քաղցր հայեցուածով», պիտի ըսէ հետաքային՝ Յովհաննէս Պատկերահան (Կենս. թղ. 2թ.): ու այնքան կը սպաւուրուի անկէ՝ որ անոր քաղցր յիշատակը կը տանի իր հետ մինչեւ մահը: Այնուհետեւ կը յարի մօրաքրոջ՝ Մարիամին, որմէ կը սորվի քրիստոնէական վարդապետութեան առաջին տարերը, կ'աղօթէ անոնց հետ, ու սրտին մէջ կը ծնի քրիստոնէայ ըլլալու փափաքը:

Մարդկամ եւ ամուսինը, եղբ վաճառականութեան համար կեսարիային կ'երթան Հալէպ, իրենց հետ կը տանին ութամեայ փոքրիկ Օսման-խմբը՝ «էմիրական զգեստուք»։ Հայերու հետ բարեկամութիւն քնելով՝ կը սորվի հայերէն դրել ու կարդալ. առանձին կը սերտէ Աւետարան ու Յայսմառուքը։ Կը ծանօթանայ Հալէպի Առաջնորդին՝ Պոլսեցի Մարտիրոս Վլրդին, ապա անոր աշակերտ՝ Միխթար Քիլիստանցիին, Տիրագու Գէորգը մուշտակագործին։ այս վերջնէն կը սորվի քրիստոնէական վարդապետութիւնը ամբողջութեամբ, ու գաղտնի կը մկրտուի Մարտիրոս Վլրդէն, առնելով Յովհաննէս անունը։ Խանդավառ իր նոր հաւատքով, մարտիրոսութեան փափաքէ մղուած, վարդարանը ձեռքին՝ կը մտնէ մղկիթ։

Քաղաքին մէջ՝ Օսման-խմբը (Յովհաննէս) կը ձանչցուէր իրը մահմէտական. քրիստոնեաներու յաճախելը իսկոյն աչքի կը զարնէ։ Աստենուան մը համար կ'երթայ Դամասկոս. դարձին կը ստիպուի յաճախել թէ՛ մզկիթ եւ թէ քրիստոնեաներուն, մինչեւ որ Յիսուսեան կարգէն Հայր Միքայէլ կը բացատրէ իրեն թէ այս ասպելակերպը կրնար վատանզի մատնել իր հոգիին քրկութիւնը։ Յովհաննէս կը նախնարք հրաժարիլ ինչքէ ու ստացուածքէ ու անցնիլ Արեւմուտք, գիտակից՝ թէ հոն կեանքը աւելի դժուարին է. յանձն կ'առնէ ըլլար նոյնիսկ մուրացիկ, Հոռմի մէջ, Ս. Պետրոսի տաճարին առջեւ։

Հալէպէն կ'անցնի Տրիպոլիս, Պէյրութ, Մարտիլիա, ուր կը ծանօթանայ երկու հայերու, մին Յիսուսեան՝ Հիւրմիւզ անունով, երկրորդը՝ Յարութիւն Արքեակիոնու։ Մարսիլիոյ Յիսուսեան վանքի մեծաւորը դարձեալ երկրնարանքի առջեւ կը դնէ զինքը։ «Եթէ ցանկաս հասանիլ վարթամութեան, վառաց եւ մեծութեան եւ կամ իշխանութեան, դնալով ի Կարլիա՝ գուցէ կարլցն ժամանել. իսկ եթէ կամիս այր հոգւուր, չերմեռանդ. եւ ալօթասէր լինել, եւ ասհպանել զնողի քո ի մեղաց, բարւօք առնես՝ եթէ դնայցն ի Հոռմ. բայց դայս գիտասնջիր, զի անդէն դժուարաւ կարես ապրել»։ Տանեւ-հինգ. օր Մարտիլիա մնալէ յետոյ, ճամբայ կ'եղէ զէպի Հոռմ. կ'անցնի Լիվոնոնոյէն, ուր կը ճանչնայ Եղեսացի Գրիգոր Արքեպիսկոպոսը, ու վերջապէս կը հասնի Հոռմ. հոն առաջնին օրն իսկ գողցնել կուտայ ինչքերը, կարծելով թէ սուրբ քաղաք հասած ըլլալով՝ հարկ չկար պահպանել ունեցածները։

Հոռմի մէջ կը սկսին կեանքի դժուարութիւնները. իրեն տէր կ'ըլլայ նշանաւոր Հայր Վիլլուս՝ Յիսուսեան Կարգէն։ Օրուան հացին կարօտ՝ կը մտնէ Մարոնիներու վանքը, իրը սպասաւոր, ուր նիւթական ծանր աշխատանքէն տկարացած՝ կ'իմայ հիւանդ։ Կը ծանօթանայ Սիսի Կաթողիկոս՝ Կեսարացի Մատթէոսին, ծանօթ՝ «Մարը» մականունով, որ զինքը իր մօտ կ'առնէ. բայց եղր Լիվոնոնոյէն Հոռմ կը հասնի Ութացացի Գրիգոր Արքեպիսկոպոս, կը յանդիմանէ

զինք՝ թէ ինչո՞ւ չէ հետեւած Լիվոռնոյի մէջ իրեն տուած խրատին, չմօտենալու հաւատուրաց կաթողիկոսին։ Կղեմէս ԺԱ. Քահանայապետին բարեացակամութեամբ՝ Յովհաննէս կը մտնէ անոր պալատի ղինուրներու խումբին մէջ, ստանալով հաստատուն եկամուտ։ Յովհաննէս՝ 21 ու կէս տարեկանին կը սկսի դինուրութիւնը եւ 24 տարի կը մնայ այդ պաշտօնին մէջ։

Յովհաննէս Պատկերաշան այս քոլորը կը պատմէ իր կենսագրութեան մէջ, ընդարձակ ու մանրամասն, առանց նշանակելու թուականները։ Պատմութեան սկրիպտ կը գնէ 1695 թուականը, զոր մենք կը կարծենք հասկնալ իրը անոր ծննդեան թուական։ Եթէ չուրջ 14 տարեկանին Հալէպէսն մէկնած է Արեւմուտք, ասիկա պիտի համապատափանէ 1709 տարիին։ Միասի Մատթէլոս կաթողիկոսին Պոլսոյ մէջ բանտարկութիւնը եւ չարչարանքները պատահած են 1707ին։ ստոյդ գիտենք որ Հոռոմ էր՝ 1709ի առաջին ամիսներուն։ ուրեմն, 1709ին Յովհաննէս հանդիպած պէտք է ըլլայ իրեն։ Նմանապէս Փրովիականտայի դիւանէն ստոյդ գիտենք որ 1709ին Գրիգոր Արքեպոս Ռեբացի կամ Եղեսացի արդէն իսկ Հոռոմ է, ուր հասած է Լիվոռնոյին, Մատթէլոս Կթղուհ հասնեցն քիչ ետք։ 1715-1716ին է հասանարար՝ որ Յովհաննէս սկսած է զինուրական ծառայութիւնը, որ տեսած է մինչեւ 1740-յաջորդ տարիին, այն է՝ 1741 Մայիս ամառուն կ'անցնի Վենետիկ, մնալու Մ. Ղաղար։

Յովհաննէս Պատկերահան եւ Մարիամ Մաճիռոփի կոյսը

Հոռոմի մէջ զինուրական կեանքը եւ տեղացի երիտասարդներու հետ կենակցութիւնը պատճառ կ'ըլլան Յովհաննէսի՝ որ մոռնայ նըսպատակը, որուն համար թողած էր Արեւելքը եւ եկած Հոռոմ։ Կը սկսի սիրել զուարծութիւններու կեանքը, վտանգաւոր գիրքերու ընթերցումը, ընկերութիւն կազմակերպուած խնճոյքները, մինչեւ որ 1729ի Փետրուար ամառուն ծանը կերպով կը հիւանդանայ, որ կը տեւէ չորս ամիս։ Կը ստիպուի ծախել ամէն ինչ՝ վճարելու համար բժիշկներու։

Այս շրջանին է որ Հոռոմէաբնակ Տէր Յակոբի միջոցով կը ծանօթանայ Հոռոմէն քիչ հեռու՝ Ալպանոյ բնակող կոյսի մը, Մարիամ Մաճիռոփի անունով, որու արքութեան համբաւը մէծ էր այդ շրջանին։ Յովհաննէս հետեւելով կոյսին բարի խորհուրդներուն, առողջութեան հետ կը գտնէ նաեւ հոգեկան խաղաղութիւնը։ այնուհետեւ, դրեթէ ամէն տարի, Հոռոմէն կ'երթաց Ալպանոյ, ընդունելու հոգեւոր մօր մը բարի խրատաներն ու առաջնորդութիւնը։

Երախտագիտութեան գգացումով թցուն, Յովհաննէս՝ իր կարգին՝ մեծագոյն ծառայութիւն մը կը մատուցանէ Մաճիռոփի, որու

յարդը երեւան ելաւ միայն մեր օրերուն, ներկայ ուսումնասիրութեան ընթացքին:

Մարիամ Մաճիռոփի ծնած է Ալբանոյ, 26 Յունուար 1686ին. եղած է աստուածասէր ու աղքատասէր հոգի, նուիրուած է աղքատ մանուկներու գաստիարակութեան, եւ այս նպատակով ար հիմնած է փոքրիկ Միաբանութիւն մը, որ գեռ կը պահէ իր գոյութիւնը՝ մինչեւ մեր օրերը: Եթէ ըսելու ըլլանե՛ որ մինչեւ այս օրերս այդ Միաբանութեան անդամները գրեթէ ոչինչ գիտէին իրենց Հիմնադրութիւնն մասին, ամենաւատաշի պիտի թուի ընթերցողին: Յովհաննէս Պատկերահան, որ պիտակցութիւնն ունէր հոգեկան մեծ բարիքներ բնդունած ըլլալու Մաճիռոփին, ընդարձակ տեղ կու տայ այս նիւթին՝ իր կենսադրութեան մէջ, տալով կոյսին մասին այնպիսի մանրամասնութիւններ, որոնք անծանօթ պիտի մնային՝ առանց Յովհաննէսի: Մանաւանդ թէ՛, Յովհաննէս այտքանով գոհ չըլլալով, առանձին մենադրութիւն մըն ալ ունի՝ սա վերնադիրով. Պատմութիւն Ալպանեցոյ կուսի միջ, որ կոչի Մարիամ Մահօն¹:

Յովհաննէս Պատկերահան, 1741ին Վենետիկ այցելութեան օրերուն, զմայլանքով խօսած է այս բոլորին մասին Միխթար Արքահօր, որ զմբռնելով նիւթին կարեւորութիւնը եւ հոգեկան կերպով ալ շահաւտ ըլլալը, յանձնարարած է Յովհաննէսի որ պատմէ կոյսին մասին իր գիտոցածները, որպէսզի իր քարտուղարը՝ Հ. Մատթէսու Եւդոկիացի դրի առնէ բոլորը: Քրապէս, գրութեան աւարտին՝ կը կարդանք հետեւեալ Յիշատակագրութիւնը. «Զայսոտիկ գամենեսեան ըլլեալ իմ ի Յօհաննու Պատկերահանէ, որ կը եղբայրազիր նոցին, ետու ովքել: Նաեւ գիւր բոլոր վարուց պատմութիւնն մի առ մի ի նմանէ լուեալ, եւ առաջի նորս սրբագրեալ ետու գծագրել, թուին 1741, յօդուստոսի ամսոյն»:

Յաջորդ տարիներուն, 1742-1749, Յովհաննէս Պատկերահան Հոռոմէն Միխթարի ուղղած նամակներուն մէջ կը շարունակէ տեղեկութիւններ տայ նոյն կոյսին մասին. գոփիագրագարար, Միխթար Արքահայր եւս կը դրկէ ողջոյներ, եւ աղօթքի գողով հաղորդակ-

1. Յովհաննէս Պատկերահանի կենսագրութեան մէջ կարդացած ըլլալով՝ թէ ինչ գծած է Յիշատակ նկար մը ու նուիրած Մարիամ Մաճիռոփի, 1983ին հնամուռ եղանք գտնելու զայն: Այդ առիթով տեղեկացանք որ այժմ եւս գոյութիւն ունի Մաճիռոփի հմանած Միաբանութիւնը (Via Cellomai 47, Albano Laziale). բայց անդամները տինչ գիտէին իրենց Հիմնադրութիւնն կեանքին մասին: Երբ յայսնեցինք մեր գոտած աղքիւրը եւ խառնէին թարգմանելով յանձնեցինք իրենց, ամբողջ Միաբանութեամբ չնորդակալ եղան, ծածկուած զանձ մը գոտած ըլլալու միխթարութեամբ: Միաբանութեան անունն է Յիշատի եւ Մարիամի նուիրեալ Քոյլեր (Suore Oblate di Gesù e Maria). ներկայիս թիւով 60 հոգի են, ու կը շարունակեն Հիմնադրութիւնն սկսած կրթական առաքելութիւնը:

ցովթեան մէջ կը մտնեն երկու սրբակենցաղ Հիմնադիրները, Յովհաննէսի գլուխ ամառակներուն միջոցով, որոնք այսօր յարգի պատմական աղբիւրներ են, կոյսին կենադըրութեան կողքին:

Միակար Սրբահայր եւ Յովհաննէս Պատկերաւան

1718ի Մայիս-Դեկտեմբեր ամիսներուն՝ Միակթար Սրբայ Վենետիկէն Հռոմ անցած է, իր նորակազմ Միարանութեան գործերուն համար: Հոն քր Եղեսացի Գրիգոր Արքական ու որ Միակթարի կը խօսի Յովհաննէս Պատկերահանի մասին: «Գիտեմ», կը տըկ Յովհաննէս, «որ Գերապայշտառ Գրիգոր Վարդան պատմեալ է Հայրութեան քոյ մի լուստ միոջէ, այսինքն՝ որպիսի քոյն իմ ի յերկիրն մեր, եւ զմկրտիլն իմ անդ եւ զգալին իմ աստ ձեռամք Յիսուսեանց» (Զ Յուլիս 1719): Հռոմի մէջ է, ուրեմն, որ իրարու կը ծանօթանան Միակթար ու Յովհաննէս, ու այնուհետեւ կը մնան սերտ բարեկամներ, Միակթար՝ Յովհաննէս Պատկերահանի, եւ Յովհաննէս Պատկերահան՝ Միակթարեան Միարանութեան:

Միակթար Արքայ Ս. Ղազարի եկեղեցւոյ համար Յովհաննէսի գըծել տուած է զանազան պատկերներ: Հռոմ եղած ատեն ապսարած եւ ընդունած է Ս. Աստուածածնի Ծննդեան եւ Ս. Անտոն Անապատականի պատկերները (1718): տարի մը ետք՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի մեծադիր պատկերը եւ ուրիշ պատկերներ, որոնց մասին առանձին պիտի անդրադառնանք:

Յովհաննէսի վրայ Միակթար այնքան բարի եւ խոր տպաւորութիւն թողած ըլլալու է, որ կ'անցնին քարեկամութեան սահմանները, եւ Յովհաննէս ինքնինք կը զգայ անոր իրը հոգեւոր որդի: Հոգեկան այս տրամադրութիւնը կը յայտնուի զգեթի ամէն նամակի մէջ, ու հակառակ որ Միակթար ընդհանրապէս զուսազ է իր արտայայտութիւններուն մէջ, Յովհաննէս չի գաղցիր աւելի եւս սերտօրչն միացած ըլլալու Միակթարի եւ անոր հիմնած Միարանութեան: Իր առաջին նամակին մէջ իրկ գրուած Հռոմէն, 14 Ապրիլ 1719ին, Յովհաննէս ցոյց կու տայ իր ժառայական տրամադրութիւնը. «Եթէ հնարէր, առանց փողի նկարէի» Ս. Գրիգոր Լուսաւորչի պատկերը, կը գրէ. ինչ որ՝ գործնականին մէջ՝ յաջորդաբար պիտի ընէ:

Քասանեւհնդամեայ երիտասարդ, Յովհաննէս սրտի խորէն, կը փափաքի նուիրուիլ Աստուծոյ, ընդպրկելու քահանայական սուրբ աստիճանը: Յիսուսեանները, որոնք իրեն այնքան մօտէն հետեւած էին ու տէր ըլլալով՝ հասցոցած էին զինք մինչեւ Հռոմ, կը տեսնէին Յովհաննէսի յատկութիւնները եւ կ'ուոգէին զինքը անդամակցել իրեն Ընկերութեան: Նոյնպէս Դոմենիկեաններ, որոնք Պարսկաստանի մէջ առաքելավայր ունենալով, առաջարկած են հոն դրկել Յով-

Մերժելի և մերժութեալ շատութեան
խառջաբարեալ սերպացաւ:

Կուրտեմշեր գտեւ Մերժութեալ բաղադրի աւես, պաշաճած
ոչ ըստ ազգային էլլուս թշնկալու շփոշ որաշեւլու ը է ։
Կուրտեմշերի և պատման վիճականիք ազգային ազգային
է ։ Խառջաբարեալ գուրգ գնացի, և ի դաստիարակութեալ ի մու մի բակալ
գրես շտեռեալ մերժութեալ վո զուտ շատութեալ թշնկալու
շփոշ է երկրուտ վո պարակասի ի մաս ոչ մերժութեալ
մասու թոքա ազգային աշեալու մշ ունի, երբեւ չունի
ունեցիւ մերժութեալ մերժութեալ պատման վո ի մերժութեալ
վո կուրտեմշեր շուրիմնաւ և մերժութեալ ը օւսակութեալ
և չ մուշի ։ աչ մերժութեալ շնուռնաւ ։ և կրծման առ
աշեալ ունի մի մաս գուրգ աշեալ որով շուրիմնաւ
համար ի մաս կատաւ էր մի է չ կուրտեմշեր
ուղարկութեալ ը մու աշեալ մարդութեալ մերժութեալ


Ես շորին ամերամի շնորիմնաւ միշտ շուրիմնաւ
ու շուրիմնաւ շորիմնաւ եղանք և մ ըստ ազգային դարձան
հարցուն ի շինուալ բար և շ մ ա ր շ կ ո ւ թ ե ր ի ն ի ն ի ն
մերժութեալ մերժութեալ մերժութեալ մերժութեալ
մերժութեալ մերժութեալ մերժութեալ մերժութեալ
մերժութեալ մերժութեալ մերժութեալ մերժութեալ

Համար առաջինի վ

1744

Այս է ի հասարակ եռամ ի բայց ազգային մարդութեալ
այս մի բար աշեալ մ ըստ ազգային մարդութեալ

բայց աշեալ
ահ-իւ



Ս. ԲԵՅԵՂԻԿՈՆ. Ակարիչ՝ Յովհաննես Պատկերահան (տես աստ, էջ 280-281):
(Թանգարան Ս. Ղազարի):

հաննէսը : Սակայն Յովհաննէս չի համարձակիր ընթացք տալ իրեն եղած հրամէլներուն, ու երբ 1718ին կը ծանօթանայ Միխարի եւ անոր գործին, աւելի եւս կը տատամսի . «լասն որոյ ընկալնուն իմ ի նոցանէ (ի Յիսուսեանց) այսպիսի բարերարութիւնս, միշտ ցանկայի կատարել զիեանս իմ ընդ նոսս, եւ այժմ եւս ցանկամ . բայց փոքր ինչ ժամանակ է որ նոր իմն պատահումն եղեւ ինձ ի Տեառնէ, լինել ընդ Հայրութեան քոյ . եւս վասն պատճառաց, նախ՝ լսելով միշտ զրարի համբաւն եւ զվարս ձեր, երկրորդ՝ որպէս սիրելի է եղրայր առաւել քան զարինակից, եւ քաղաքացի՝ առաւել քան զօտար, նոյնպէս մարդ միշտ ի բնականէ սիրոյ չարժի առաւել ի վերայ արդի իւրում, ոչ թէ օտար առջի» (2 Յուլիս 1719) :

Մեր տրամադրութեան չունինք Միխար Արքահօր գրած բոլոր նամակներուն օրինակները, մանաւանդ առաջին շրջանին (1719-1740), այնպէս որ չենք զիտեր թէ ինչ եղած է Միխարի գիրքը այս հարցին նկատմամբ : Յովհաննէսի նամակներէն կը կռահենք որ Միխար տրամադրի չի եղած ընդունելու զինքը անմիջապէս . նախ կը զրկէ անոր նորատիւ կրթութիւն աղօթից դրգոյնը, որ Յովհաննէս առ այժմ անող մնանի, ինչ որ սիրով կ'ընդունի եւ «միշտ ի ձեռին ի-մում է» կը դրէ (2 Յուլիս 1719) . ապա Միխար որոշում մը առնելէ առաջ՝ կ'ուղէ խոհեմ կերպով չարժիլ, վասահ ըլլալով թէ այդ է օգտակարը Յովհաննէսի համար : Միխարի այս կեցուածքը կը զար-մացնէ Յովհաննէսը, որ 20 Ապրիլ 1720ին կը դրէ . «զրեցի Հայրութեան քում զրացործեալ կամքն իմ, որ եւ մեծ վափագանօք ապա-սէի պատասխանոյ օրս բազումս . . . ընթեցայ զնա երկու եւ երեք անդամ, հանդերձ զարմանալով իմ նորալուր բանիդ . բայց այսպէս զատեցի թէ ոչ է առանց մեծ խոհեմութեան : Վերջապէս ոչ կարացի իմանալ դիմադրիքն Տեառնդ իմոյ ուր կայանայ, քանզի ձեռամբ ի-մող զրեցի, եւ զոր ինչ միանդամ զրեցի՝ վերստին հաստատեմ զա-մենայն զրեալն յինչն, քանզի հանդարս մտօք զրեցի . վասն որոյ վերստին ծանիր, Հայր Գերյարդելի, ես իմս կողմանէ յօժար կամօք եւ պարզ մտօք կամիմ հաստատապէս մտանել ի կրօն ձեր» :

Գործնականին մէջ՝ Յովհաննէս կը մնայ Հռոմ . գուցէ այլեւս ինքն ալ այնպէս կը փափաքէր, որպէտպի աւելի եւս փորձէր ինքն իր բնութիւնը՝ թէ իրապէս յարմա՞ր էր վանական կեանքի խստութեան . մինչ այդ, կ'ուղէ զարդանալ լեզուներու հմտութեամբ եւ դաշտութեան արուեստին մէջ, որպէտպի կրօնաւորական կեանքին մէջ չափութեալ պարագային՝ կարենար ապահովել իր ապրուստը :

1721-1732 տափներուն չունինք Յովհաննէսին ոչ մէկ նամակ, իսկ 1733-1740 տափներուն ունինք միայն չորս նամակ, ուր ամենեւին լիուր չկայ այլեւս իր անցեալ վափաքին մասին : Անակալ կերպով, 1741ի Մայիս ամսուն Յովհաննէս կը դանենք վենետիկ .

նախ կ'իջեւամի քաղաք, ապա կը փոլսադրուի Ս. Ղազար: Այս շըր-ջանին է որ կը դրուի իր կենսադրութիւնը ու վանքին համար կը գծէ կարգ մը պատկերներ, ու հինգ ամիս Ս. Ղազար մնալէ ետք՝ կը դառնայ Հոռմ: Մեղլի անծանօթ կը մնայ թէ ինչ պատճառի համար Յովհաննէս եկած՝ էր, թէ արդեօք հին փափաքի՞ն մդուած՝ թէ պարզ տեղափոխութեան համար: Նոյն տարւոյն (1741) Հոկտ. 14ին վան-քիս ժամանակադիրը՝ Հ. Մկրտիչ Սագերեան, առնելով մանր օրա-դրութիւններէ՝ կը գրէ. «Պատկերահանն Յովհաննէս ել ի վանաց եւ չուեաց ի հոռմ: իբրև ամիսս հինգ եկաց ի վանս իբրև կրօնա-ւոր բարւոք, եւ նկարեաց զերիս պատկերն եւ նորոգեաց զոմանս: Եւ բաղաս սիրով և գորովազ մորմ քքմամբ մեկնեցաւ ի մէնջ» (էջ 356):

Արդարիւ Վենետիկէն դարձին՝ Հոռմէն գրուած նամակները կ'արդարացնեն ժամանակագրին անդրադարձութիւնը, թէ «բազում սիրով եւ գորովալից մորմոքմամբ մեկնեցաւ ի մէնջ»: Զկայ նամակ՝ ուր Յովհաննէս ցոյց չտայ իր յատուկ եւ եղական սէրը Մխիթար Արքահօր հանդէպ, կոչելով ինքնինքը անոր «հաւատազիմ ստուեր որդի եւ տկար ծառայ», «իմոնարհատոյն եւ նուաստ ծառայ» եւն, որուն Սուրբ Աջը որդիքաբար համբուրելով, ամէն անդամ, կը խն-դրէ հայրական օրհնութիւնը, յանձնելով ինքինքը անոր աղօթքնե-րուն: Նմանապէս միշտ ջերմ արտով ողլոյն կը դրկէ վանաբնակ բո-լոր Հայրերուն, աշակերտներուն, Եղբայրներուն ու նոյն իսկ մշակ-ներուն:

Այս բարի տալաւորութիւնը Յովհաննէս իր հետ կը տանի մինչեւ վերջին չունչը, ինքովինքը դրալով իբր Եղբայր Մխարանութեան, ու-րախանալով ու ջանալով նպաստել անոր յաջողութիւններուն: Վե-նետիկէն Հոռմ հաններէն քանի մը ամիս ետք կը գրէ. «Պարոտական եմ միշտ չնորհակալութիւնս մատուցանել ամենազիմած Տեառն Յի-սուսի, որ յայսնապէս չնորհիւ եւ նախախնամութեամբ հւրով յա-ռաջուցանէ եւ զարդացուցանէ վկարզն եւ զՄխարանութիւնն ձեր, որոյ թէրէտ մարմնով յարտաք եմ, բայց յատուկ չնորհիւ Տեառն՝ մտօք եւ սիրով ի ներքս նորին եմ: վասն որոյ իբրեւ մասնակից՝ ուրախութեամբ սրտիւ չնորհակալութիւնս մատուցանեմ Աստուծոյ» (5 Մայիս 1742): Քանի մը տարի ետք՝ գեռ թարմ են նոյն յիշտակ-ները. «այս ինչ երջանիկ ժամանակ էր որ քնակեցայ ընդ Գերյար-դելութեան քում, ի մէջ հասարակութեան. միայն մտածեն նոյն հասարակութեան՝ է միսիդարութիւն ինձ» (Մայիս-Յունիս 1745):

Արդացիններն ալ ժամանօթ են Յովհաննէսի Մխիթարի հետ ունե-ցած մտերմութեան աստիճանին, այնքան՝ որ երբ Պոլիսէն Հոռմ կը հասնին զոյք վարդապետներ, Եղիա եւ Պօղոս, Ս. Աթոռէն հայանդ հանել տալու որ Արեւելքէն քաշովն բալոր յատին քարոզիչները, չեն մօտենար Յովհաննէսի, ու գինձ ամենեւին խորհուրդ չեն յայտ-

ներ. Եւ այս դի ի կոստանդինուպօլսոց իմացեալ են թէ ևս Հայր Արքա(j)ին պայրախին եմ. Եւ սոյնս ինձ փառք եւ միմիաբութին է, որ ամենայն ուրեք յայտնի վիցի որ Գեղյարդելոյն որդի եւ ծառայ եմ» (Մայիս-Յունիս 1745):

Ու վերջապէս երկար ու ճանձրացուցիչ պիտի ըլլայ հոս մէջքերել Յովհաննէս Պատկերահանին նամակներէն գոլոր այն հաստուածները, ուր կը խօսի իր ներքին տրամադրութիւններուն մասին հանդէպ Միմիթարի եւ անոր Միաբանութեան: Յովհաննէս ինքինքը կը նմանցնէ գերիի մը, որ մարմնով կ'ապրի աքորի մէջ, բայց հոգիով եւ յիշողութեամբ իր հօր նու եղբայրներուն հետն է: Միայն այսքան աւելցնենք, որ վանքիս գիւտանը պահուած Յովհաննէսի միերջին նամակը, գրուած 29 Օգոստոս 1755, ուղղուած Մեղքունեան Արքահօր, հետեւեալ խօսքերով կ'աւարտի. «Որքան երջանիկ ժամանակ էր որ այն հինկ ամիսն որ այդ սուրբ տեղդ, ի ընկերակցութեան արագենասէր անձանցոց քնակեցայ. միշտ առ միշտ ունիմ նկարեալ ի մտի իմում. ուստի թէպէտ անձանմբ ստեղծ, բայց սիրով եւ փափաքանոք միշտ տեղդ քնակիմ» (Դիւան Ս. Ղազարու):

* * *

Հետաքրքրական է առանձին նկատողութեան առնել թէ ի՞նչ էր պատճառը որ Յովհաննէս այսքան տպաւորուած էր Միմիթար Արքային, եւ կամ տարբեր բառերով՝ ի՞նչ տեսած էր անոր վրայ եւ դդացուած անկէ:

Թիչ ժամանակ Յովհաննէս ապրելով Միմիթար Արքայի հետ, իր աչքերով տեսած էր անոր նուկումը իր գործին, որ Միաբանութեան հիմնադիր ըլլալով՝ գրեթէ անձանմբ պլուկի կը հանէր ամէն գործ, եւ քնական է որ ժամանակ չունէր զբաղելու ուրիշի գործով, սրբան աղ նուիրական թուէին անոնք: Յովհաննէս կրնար վկայել ասոր: Զավիւ Հոռոմ գարճած, Քարտինալ Կարսաֆիայի պնդումին վրայ, Յովհաննէս ստիպուած էր ստանձնէ Հոռմի Հայոց հիւրանոցի եւ Ս. Մարիամ Եղիպատացւոց եկեղեցին մատակարարութեան հոգը: Իր այս նոր պաշտօնը առիթ կը ստեղծէր յարաբերութիւններ ունենալու Քարտինալներու եւ ուրիշ բարձրաւորինան եկեղեցականներու հետ:

1742ի Օգոստոս ամսուն, երբ Հոռմ Հարց կ'ելլէ Տէր Մինասի մը գրամներուն մատին, որ Վենետիկ գրամատուն գրուած էին, Քարտինալը կը մտածէ գրել Միմիթարի, որպէտի ստանձնէ գործին պատասխանատուութիւնը: Յովհաննէս ստեղծակ թէ նման Հարցեր հաճէի չեն Միմիթարի քնութեան, իսկոյն կը միջամտէ ըսելով. «ան-

օդուտ է գրելն արդ լրանի համար Հրամանուցդ, զի տեղեակ եմ եւ դիմեմ որ Բատրէ Անգլիաթէ այդպիսի լրանի չի խառնըլիր»²:

Միխիթար Աբբահօր մասին իր ունեցած մեծ համարումը կը յայտնէ նաև ուրիշ առիթով ալ, երբ 1744ին՝ Սպահանի Եպիսկոպոսը կարդապով Միխիթար Աբբահօր 1732ին տպած Քրիստոնէական վարդապետաթիւնը, կը դիմէ Ս. Ալթոռ, քացատրովթիւն խնդրելու մութ մնացած կէտի մը մասին³: Երբ լուրջ կը հասնի Յովհաննէսի, իսկոյն կը միջամտէ ըսելով. «Շարադրողն նորին է մեծ Վարդապետ եւ ուսուցանող ճշմարտութեան՝ միջնորդութեամբ բազում գրեանց, որ շարադրեալ է վասն տարածելոյ զուրղափառ հաւատս. նաև իւրագիտոք յուսաւորեաց զանքն Հայոց» (30 Մայիս 1744):

Նոյն այս համարումը Յովհաննէս ունէր Միխիթարի վրայ 1741 թուականնէն առաջ, առանց Միխիթարի հետ կենակցած ըլլալու, այնքան որ երբ Միխիթարի արտաքսած աշակերտներէն մին՝ Յովհաննէս թուամաննեան կ'երթայ Հոռմ, արդարացնելու ինքինք՝ հակառակ Միխիթարի, որ երբ Ս. Ալթոռը կը մտածէ գրել Միխիթարի՝ որ կրկին ընդունի թուամաննեանը Ս. Ղարար, կը միջամտէ Պատկերացան՝ ըսելով. «Ես ոչ գիտեմ պրուն պատճառ, բայց Հայր Աբբային խոհամութիւնն, առաքինութիւնն եւ քարի անունն յայտնի է Արքեւելից եւ Արեւմտից. անհնարին է թէ առանց արդար եւ մեծ պատճառի արքեալ իցէ այսպիսի իրս» (18 Մարտ 1741):

Նամակներէն ընտրեալ գոյնը, մեր կարծիքով, Միխիթար Աբբահօր մահուան առիթով գրուածն է, ուր Յովհաննէս կը ջանայ համադրել իր բոլոր մտածանները, ցաւակցութիւն յայտնելով Միխիթարի տեղապահ՝ Հ. Եղիա Վրդի. «Փրատի լուսաւորող եւ պայծառ ճրադ մի շիջեցաւ յարդէն Հայոց, մանաւանդ յասփիսի ժամանակիս՝ այսպիսի խոհամագոյն եւ չորհալի անձ մի քարձաւ յարդէն Հայոց. բովանդակ Ապդին իրեւ երկրորդ լուսաւորիչ եղեւ. նաեւ մտածեմ զմեծ ցաւն եւ տիրութիւնն սրտի ամենայն հասարակութեանդ, զըրկին այրպիսի քարի, իմաստուն եւ ինամակալ Հօրէն. ուստի բազումք են նիութք գովելոյ վնայ, եւ քազումք են պատճառք ցամելոյն մերոյ..., ի կենաւանութեան իւրում այնքան գութ եւ սէր ունէր առ

2. Զոմինք Միխիթար Աբբահօր պատափանը. սակայն նոյն այս նիւթին մասին Հոռմէն դրած է նաև Սուքիսա Արքեպոս.։ Միխիթար, շարժած խոհեմութենէ, կը հրաժարի սոսանձնել արդ գործը, պատափանելով՝ թէ հետ այժմ դոյով ծերացբեատ, ոչ կարեմ այնքան զնալ ի քաղաք եւ հոգալ զարսպիսի իրս..., քանիք ո՛ գիտէ, մահկանացու եմք, մի՛ գուցէ իր ինչ պատափիցի եւ եղայր քո (Միհաս Վրդ.) անդ առանց դրամոյ մասցէ» (Միխիթար՝ առ Սուքիսա Եպս., Հոռմ, Սեպտ. 1742ին):
3. Այս ուղղութեամբ մանրաման պատմութիւնը տեսնել մեր Միխիթար Աբբահօր իրաւարակչական առաքելութիւմը գործին մէջ, տպ. Վենետիկ, 1980, էջ 138-139:

ամենեսեան, սոյնպէս յուսամ թէ առաջի Աստուծոյ բարեկաս լինելոց է վասն Արդին մերոյ, մանաւանդ վասն այդ սուրբ Կրօնիդ» (10 Մայիս 1749): Յովհաննէս կը փափաքի որ Մխիթարի ունեցած նոյն յատկութիւններով օժտուած ըլլայ նաև անոր յաջորդը, այնպէս որ Մելքոնեան Արքահօօր ընտրութեան՝ իր մաղթանքն է որ Աստուծած անոր տայ «զնոյն ոգին խոհեմութեան եւ այլ ամենայն առաքինութիւնքն, որովք զարդարեալ էր Լուսահոգի Հայրն մեր, որովք բարեպէս կառաւարեցէ զառւրբ եւ ընտիր Կրօնդ այդ» (17 Ապրիլ 1750):

* * *

Յովհաննէս գործնական կերպով ալ ցոյց տուած է իր սէրը Մխիթար Արքահօօր հանդէպ. այսպէս, առիթը ներկայանալուն՝ Հռոմէն կը դրէ ձաւար, ու առանձին ծրար մը Մխիթարի համար (26 Դեկտ. 1741). Վանքի նորմնծայարանի մատրան կը դրէ օրհնեալ ջուրի քարէ աման մը. Մխիթարի կամ միւս միաբաններու հիւանդութիւնը լսելուն, Արքանոյ իր քիչչկին կը նկարագրէ հիւանդութիւնը ու դեղագիր ստանալով կը դրէ Վենեսուիկ. Հռոմէն սիրով կը զնէ Մխիթարի ուզած գիրքերը՝ բառոդիրք, աստուածաբանական կամ հայրախօսական հատորներ: Ս. Աթոռէն կ'առնէ հարկաւոր հրամաններ՝ ձեռնադրութեան կամ ներողութեան վերաբերեալ: Ու այս բոլորին փոխարէն, երբ Մխիթար Արքայ կը յայտնէ իր շնորհակալութիւնը, Յովհաննէս գրեթէ վիրաւորուած կը զբայ ինքընք. «շնորհակալ եմ Գերյարդենութեան քում, որ երբեմն փոքր ինչ ծառայութիւնս առնել արժանի տեսանես զիս. երանի՛ թէ մեծամեծ օգուտս եւ ծառայութիւնս կարենայի առնել Գերապատուելի Հօր իմոյ եւ առուր Կրօնիդ. բայց ոչ եմ արժանի այլչափ միխիթարութեան..., շնորհակալ եմ որ այնքան սիրով եւ հայրական գթութեամբ, իբրեւ ընտանի եւ որդի Կրօնիդ՝ մասնակից առնես զանարժանս ամենայն արդեանց եւ բարութեանց, որ գործին եւ գործելոց են ի նմա» (1 Սեպտ. 1747):

Յովհաննիս «ՊԱՏԿԵՐԱԿԱՆ»

Արուսետէն հասկցող մը միայն կարող է ճշմարիտ դատաստան ընել Յովհաննէսի գծած պատկերներու արժէքին մասին: Մեր նպատակը, ասկայն, մնալ է պատմական շրջանակի մէջ, առանց փորձելու անցիկ գեղարուեստական սահմաններ, մասնագէտներուն թողլով այդ յատուկ ասպարէզը:

Զունինք բացայալս արդիւրներ, գիտնալու թէ Յովհաննէս ի՞նչ կերպով գարձած է «Պատկերահան». 1720էն սկսեալ, բոլոր նամակներուն տակ կը ստորագրէ «Յովհաննէս Պատկերահան»: Փոքր տա-

րիքէն, երբ Կեսարիայէն Հալէպ կ'անցնի, հաղիւ 13-14 տարեկան, երբ դեռ կը ճանչցուէր իբր Օսման-խմիր, ու հարկ կ'ըլլայ վորհըրդակցիւ լատին քարոզիչի մը հետ, որպէսզի այլադպիներու ուշադրութեան չդիպի անոնց հանդպումը, լատինը խորհուրդ կու տայ իրեն բերել վաճառելի նիւթիր, եւ Օսման «առեալ զոսկնիւ կար ինչ, զորս ինքն նկարեալ էր, (զի գիտէր զայն արհեստ) դնաց առպատրին» (Կենս. թղ. 4թ.) :

1709-1710ին, նոր Հռոմ հասած, ճարելու համար օրուան հացը, կը մանէ Մարտոնիներու վանքը, ուր ծանր աշխատանքը կը կշռէ վըրան, մինչ սրտին փորէն կը փափաքի սորմիլ դժելու արուեստը. ու երբ օր մը կը համարձակի եւ «ասէց զմառունի կարդաւորն. Դիտաւորութիւն իմ է ուսանիլ զպատկերահանութիւն, առ ի կարօղ լինելոյ նկարել զպատկեր կուսին, հանդերձ Ցիսուսիւ, եւ սովաւ միշտ յիշել զերախտիմն զոր նա արար ինձ: Ասէ կարդաւորն. Դիտաւար կարես ուսանիլ զպատկերահանութիւն, քանզի ուստի՞ կարես գտանել զկերակուր եւ զավրուստ, մինչեւ ուսանիցիս զայդ արհեստդ, վասնզի ուսուցիչն քո ոչ տայ քեզ վհաց: Բայց արդ՝ կաց աստ այդպէս, եւ եթէ միջոց զիցի, երբեմն առաքեսցուք զքեզ առ զպատկերահան մի, առ ի ուսանել սակաւ ինչ զպատկերահանութիւն» (Կենս. թղ. 9ա) :

Ժամանակ մը ետք՝ երբ Յովհաննէս կը զինուորագրուի եւ ապրուստի համար կ'ունենայ հաստատուն եկամուտ, ու մանաւանդ երբ Յիսուսաններու կը դիմէ՝ անոնց անդամակցելու ու կը մերժուի, «այնուհետեւ սկսաւ զտիւ եւ դգիրել դնել ջան ուսանելոյ զպատկերահանութիւն» (Կենս. թղ. 11ա) :

Տարակոյս չկայ որ արուեստը կը սկսի սորմիլ ո՛չ ինքնաշխատութեամբ, այլ յաճախելով ուսուցիչի մը մօտ, ուր գտնելով գուեհիկ ընկերներ՝ կը հեռանայ ուղղի ճամբէն. «Դոլով ընկերակցեալ ընդ ուսումնակցաց, որք էին ենթ միոյ նկարակերտի, եւ զի նոքախնէցք խաղամշր եւ ընդարձակը էին, տանէին զսա ընդ ինքեանս ի զրօսանս», մինչեւ որ 1729ի Փետրուար ամսուն՝ ծանր կերպով կը հիւանդանայ, ու զեղերուն համար կը ստիպուի ծախսել ունեցած բոլոր դրամը «զորս շահեալ էր նկարելով զպատկերս, եւ պահեալ էր զայն վասն զբօսանաց խաղից եւ ուրախութեանց» (Կենս. թղ. 12ա) :

Այս բոլորը կը քաղենք իր Կենսագրութենէն: Իսկ իր գրած նամակներու վրայէն ուղելով կազմել ցանկը դժած պատկերներէն գոնչ ոմանց, կ'ունենանք հետեւեալ պատկերը:

1718ին երբ առաջին անդամ Միսիթար Արքայ Հռոմի մէջ կը հանդիպի Յովհաննէս Պատկերահանին, Ս. Ղաղարի եկեղեցին համար

կ'ապսպրէ գծել երկու սրբազն պատկեր, Ս. Աստուածածնի ծնունդն ու Ս. Անտոն Անապատականի նկարները։ Երկու պատկերները քիչ ժամանակի մէջ, այն է 1719 Ապրիլ ամսուն արդէն իսկ պատրաստ են ու կը դրկուին վեհետիկ։ Դրկելին վերջ՝ Յովկաննէս կ'անդրադառնայ որ նոր գծուած նկարները թուաթիշ մէջ փաթթուած ըլլալ-նուն, կրնային թուաթին կամած ըլլալ. անփորձութեան հետեւանքով՝ ուշ կը մտածէ թէ ձէխթու թուաթիշով պէտք էին փաթթուիլ նկարները։ Մեծապէս կ'ուրախանայ՝ երբ կը բայց թէ նկարները անաղարտ հասած են իրենց տեղը, ու կը յանձնարարէ որ հաւկիթի ճերմկուցով փայլեցնեն զանոնք։

Հռոմէն դեռ նոր վեհետիկ հասած՝ Միխիթար նամակով փափաք կը յայտնէ Յովկաննէսի ունենալ Ս. Գրիգոր Լուսաւորչի ալ մէծադիր պատկերը։ Յովկաննէս տրամադիր է գծելու ամենափոքր ծախով, ու կը գրէ. «Ճանուցեալ էր Հայրութիւն քոյ թէ կամէիր որ լինէր այլ բարձր եւ կամարածեւ, եթէ հնար իցէ։ Թէպէտ է մի քիչ դժուարին, բայց յանձն առնեմ կատարել զհրաման քոյ յօժար սրտիւ եւ մեծ սիրով, վանազի կատարեալ սէր ի բաց մերժէ զաշնատանս... եւ օգնութեամբ Տեառն կամիմ առնել տասնապատիկ գեղեցիկ քան զառաջինսն» (2 Յուլիս 1719)։ Սակայն նիւթապէս դրամ գտնելը՝ նորակազմ Միխարանութեան առաջին տարիներուն՝ գրեթէ անհնարին էր։ Միխիթար իր այս մտահոգութիւնը կը գրէ Յովկաննէսի, որ Եղեսացի Գրիգոր Եպոսին կը կարդայ Միխիթարի նամակը։ Յովկաննէս, 2 Յուլիս 1719ին, կը պատավիանէ Միխիթարի գրելով. «վասն պատկերի սրբոյ Հօրն մերոյ Լուսաւորչի, Հայրութին քոյ ծանուցեալ էր մեզ ոչ ունել ձեզ կարողութիւն վճարման գնոյ նորին, զոր ծառայ քոյ յայտնեալ էր, եւ թէ անդ (ի վեհետիկ) ներկայ ոչ գոյ ոմն զի շարժեալ ի գովով՝ արացէ զայս որորմութիւն եւ յիշատակ։ Եւս թէ սպասել պիտի կամաց Տեառն՝ մինչ արկցէ ի սիրտ ումեմն ծառայի իւրոյ որ վճարեսցէ։ Ընթեռնելով զայս Գեղապայծառ Գրիգոր Վրդ. ին, մերստին շարժեալ ի գութ, կամեցաւ եւ այս եւս նկարել տալ վասն յիշատակի իւրոյ։ Գրիգոր Արքեպատ. թէեւ կ'ընէ դրամական օգնութիւնը, սակայն ոչ պէտք եղած չափով։ Յովկաննէս կը մտածէ գործը զլուխ հանել, իր շնորհակալութիւնը յայտնելուն նախ Ս. Գրիգոր Լուսաւորչի «որ լուսաւորեաց ի խաւարի ծնեալ սիրտ իմ», երկրորդ՝ յիշատակ մը ունենալու Ս. Ղազարի մէջ, ու Միխիթար Արքային ծառայութիւն մը մատուցած ըլլալու միխիթարութիւնը ունենալու համար, եւ երրորդ՝ երախտագիտութիւնը ցոյց տալու նորին ինքն Գրիգոր Արքայս. ին, որմէ ընդունած էր զանազան բարիքներ։

Տարուան մը ընթացքին (Օդոստ. 1719 – Մեպտ. 1720) Յովկաննէս նկարը կ'աւարտէ ու կը դրէ վեհետիկ։ «շանացի որչափ որ կա-

րելի էր գեղեցիկ նկարել, մինչ զի եւ ես եղէց արժան երբեմն յիշատակել ի ընդունակ աղօթս ձերում» (29 Սեպտ. 1720)⁴:

1741 տարուան երկրորդ կէսին, երբ Յովհաննէս անակնկալ կերպով Հռոմէն Վենետիկ կու պայ, գործի կը քերէ իր հանճարը: Այսպէս խոստացած էր Միսիթար Արքահօր՝ քսան տարիներ առաջ, իր 2 Յուլիս 1719 թուակիր նամակով. զիշէ Տէր կամենար եւ արժանի տունէր անարժանս իմ դասակցել ընդ նոսին, որք են ընդ հովանես թեւոց քոց, յայնժամ ազատեալ ամենայն զբաղանաց աշխարհի, ի փառս Աստուծոյ հանդարտ սրտիւ նկարէի որչափ պիտոյ լինէր»: Այժմ, տեսակէտով մը կատարուած էր այդ փափաքը, եւ որով կը կատարէ խոստումն ալ: Հ. Մկրտիչ Ապերեան՝ Ս. Ղազարու Մայր Ժամանակագրութեան մէջ կը գրէ. «Փ 24 Մայիսի 1741 եկեալ պարոն Պատկերահանն ի Հռոմայ ընդ Մինաս Եպս.ի, իշխանս կալաւ ի տուն մեր ի Վենետիկ, եւ զաւուրս բազում եղեւ ի վանս մեր, եւ սկսաւ նկարել զպատկեր սրբոյ Զօրն մերոյ Անտոնի Արքայի, որ է ի վերայ ներքնակողման դրան սեղանատան. այլ եւ զիմի պատկեր Աստուծածածնի եւ Խաչելութեան եւ արբոյն Պօղոսի անապատականի» (Էջ 354):

Յովհաննէս սովորութիւն չէ ունեցած իր գծած պատկերներուն ստորագրելու, կամ գոնէ թուական մը գնելու, այնպէս որ ստորյդ կերպով չենք գիտեր թէ ո՞րն է ներկայիս մեր ունեցած հարիւրաւոր պատկերներէն իր վրձինէն ելածը, ու թէեւ կը գուշակենք Ս. Պօղոս անապատականի պատկերին իրենն ըլլալը, սակայն Խաչելութեանն ու Անտոնինը կ'անդիտանանք. իսկ Ս. Աստուծածածնի պատկերը զոհ գնաց 1975ի մեծ հրդեհին:

Վենետիկին Հռոմ գառնալուն (Հոկտ. 1741) Յովհաննէս Պատկերահան կը ձենարկէ գծել Ս. Բենեդիկտոսի նկարը, անշուշտ Մինիթար Արքահօր յանձնարարութեան վրայ: Յովհաննէս տեսած էր Ս. Ղազարի մէջ թէ Միսիթար շինել կու տար առանձին մատուր յանուն Ս. Բենեդիկտոսի, եւ բնական եկած պիտի ըլլայ Յովհաննէսի առաջարկելը թէ ինք գծէ նոյն սուրբին նկարը: Յովհաննէս նոյն տարույն

4. Վանական աւանդութեան համաձար՝ այս նկարը յիշատակ է Ս. Ղազարի փանքին եղեսացի Գրիգոր Արքեպսէ, որուն գիմագիծ նոյն է գծուած Ս. Գրիգոր Լուսաւորչի գիմանկարին: Սակայն յիշեալ նամակներէն երեւան կու զայ թէ գործնականին մէջ՝ Յովհաննէս Պատկերահանն է զլիսաւոր բարերարը, որ շամեաւութեամբ ծածկած է ինքնիքը: Պատկերին սոտրեւ կայ հնտեւեալ երկաթագիր յիշատակարանը. ԵՄ Գրիգոր ՍԵԼՔՈՒՆԵԱՆ ԱՐՔԵՊՍ. Եթեսիոն ՈՐ ԱՅԺՄ ԲՆԱԿԻՄ Ի ՄԵԽՆ ՀՐՈՄ ԵՏՈՒ ՆԿԱՐԵԼ Պ(Ա)ՏԿ(Ե)Ր ԶԱՅՄ Ի ՓԱԼՍ Յ(Ա)ՍՈՒՄ(Ս)Ի ԵՒ Ի ՊԱՏԻՒ Ս(ՈՒՐ)Բ ԶՈՒ ՄԵՐՈՒ ԴՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՁԻՆ - ԵՒՇԱՏԱԿ ՀՈԴԻՈՑ ԻՄՈՑ ԵՒ ԵՆՈՂԱՑ ԻՄՈՑ Ի ԴՈՒՐՆ ՄՐԲՈՑ ՂԱԶԱՐՈՒ - ԵՒ Ի ԺԱՄԱՆԱԿԻ ԱՄԱՋԻՆ ՀԱՅՐ ՄԵԽԹԱՐ ԱԲԲԱՅԻ ԹՎԱՅԻ ՓԻՉԻՆ Ռէզի:

Հոկտեմբերին կը մեկնի Հռոմ, եւ Դեկտ.ին կը գրէ Մխիթարի՝ թէ պատկերը սկսած է գծել։ Գծագրութիւնը կը տեսէ շուրջ ութը ամիս, ու կ'աւարտի 1742ի Օդոստոս ամսուն։ ու մինչ Յովհաննէս կը մտածէ ձամբորդի մը հետ նկարը զրկել Վենետիկ, կը հասնի Մխիթար Աբբահօր նոր յանձնարարութիւնը, որ է գծել նաեւ Ս. Յովհէփի պատկերը։ Այս առիթով Պատկերահան կը գրէ։ «Սուրբ Ավագի արքելեզ զսուրբն Պէնչտիքոսոս, թէ ըսպասէ մինչեւ եւ ես պատրաստիմ, ի միատեղ ճանապարհորդ լիցուք. արժամայն նոյն սուրբն Պէնչտիքոսն համեցաւ մնալ եւ ըսպասել պատրաստութեան սրբոյն Ովակ-փու, որ եւ միատեղ ճանապարհորդ լիցին» (4 Օգոստ. 1742)։

1743ի Ապրիլ ամսուն՝ Յովհաննէս Պատկերահան զոյդ պատկերները կը յանձնի Պաշխալովզի Աղաչայ Պետրոսի, որ տանի Վենետիկ, միասին զնելով նաեւ Խաչելութեան պատկեր մը, յիշառակ դրկելով Զ. Անոռոնի, որ նոյնակս նկարչութեան ձիրքն ունէր։ Ս. Յովհէփի նկարին համար եղած ծախսը կը հողայ Կեսարացի Վրթանէս Արքեպս. Ստեփանեան, «որ երբ նկարէի, կը գրէ Յովհաննէս, ինքն եաեւ եւ կամեցաւ որ իւր անուրամբ ուղարկեմ այդ պատկերն. եւս երեք ուկի տվաւ վասն փէրվաղի» (22 Ապրիլ 1743)։

Պատկերները երբ Ս. Ղազար կը հասնին, պատրաստ էին արդէն զրուելիք տեղերը. Սուրբ Յովհէփինը կը զետեղուի աւանդատուն⁵, իսկ Ս. Բենեդիկտոսին համար՝ նոյն օրերու ժամանակագիր Զ. Իդ-նատիսո Խաչատուրեան հետեւեալը կը գրէ, իր անձնական օրագրութեան մէջ. «8 Սեպտ. 1743. Գերյ. Աբբահայրն ըստ օրինաց ծիսարանին օրհնեաց զաղօթարանն հասարակաց, որ ի վերայ մառանին սեղանատան, եւ զխորան վիմաշէն, որ շինեցաւ ծախիւք Յարութիւն Եպիսկոպոսին, եւ տեառնագրեաց զայն յանուն սուրբ Հօրն Բենեդիկտոսի։ իսկ զպատկեր նորա նկարեաց Պատկերահան պարոն Յովհաննէսն ի Հռոմ եւ առաքեաց առ մեզ» (էջ 128)։

* * *

Մխիթար Աբբահօր յանձնարարութիւններէն զատ, Յովհաննէս Պատկերահան գծած է անշուշտ ուրիշ շատ մը նկարներ ալ ու ծախած, որոնց յիշառակութիւնը տեսանք վերեւ։

Կենսագրութեան մէջ կը պատմուի, որ երբ 1729ին ծանր կերպով կը հիւանդանայ, եւ Տէր Յակոբի խորհուրդով Հռոմէն Ալպանոյ կ'երթայ, Մաճիոռ կոյսին ներկայանալու համար, նախ քաջութիւն չ'ունենար անձամբ տեսակցելու, եւ կը խօսի կոյսին գործակալին

5. Ս. Յովհէփի պատկերը, որ մինչեւ մեր օրերը կը մնար մեծ աւանդատան խորանին վրայ, 1976ի մեծ հրդեհն զոհ գնաց։

հետ ըսելով. «Ես եմ արուեստիւ նկարակերտ. արդեօք զորպիսի՞ սուրբս ըղձակերտէ կրյսն, զի զպատկեր նորա նկարեցից : Ասէ մատակարարն . Զառլրբն սրբոց գՅիսուս : Զայտ ի միտ առեալ Յօհաննու, իբրեւ եկն ի Հռոմ, նկարեաց զդեղեցիկ պատկեր մի Յիսուսի, եւ յորժամ դարձեալ զնաց ի յԱրպան՝ գլնի երից ամսոց, տարաւ ընդ իւր զպատկերն Յիսուսի» (Կենս. թղ. 14ա) :

Մեր այս տողերը գրելէ առաջ, այցելեցինք նոյն կուսաններու վանքը, ուգելով նիսթ հաւաքել ներկայ գրութեան համար : Հակառակ որ 1944ի պատերազմին վանքը գրեթէ քար ու քանչ եղած է եւ կրկին շինուած, գեռ ներկայիս ներսը լեցուն են հին ոճով գծուած նկարներ, որոնցմէ շատերը անչուշու կը պատկանին Յովհաննէս Պատկերահանի վրձինին :

Մեր ուշադրութիւնը դրաւեց յատկապէս արդ վանքին աւանդատան մէջ պահուած Յաւագին Տիրամօր պատկերը, որ ամբողջովին նոյնն էր Ս. Ղաղարի օրինակին, բացի սրտին մէջ մխրճուած սուրէն, որմէ գուրկ էր մեր օրինակը : Արպանոյի վանքին ժամանակադրութեան համաձայն, 30 Յունիս 1736ին կ'օրհնուի իրենց եկեղեցին, որու խորանին պատկերը գծած է «Յովհաննէս Կեսարացի, ազգով հայ» : Պատկերը կը ներկայացնէ Տիրամայրը եւ Յիսուս մանուկը : Յովհաննէս պատրաստած է նախ արուճանակը, փոքրադիր, որու վրայէն գծած է մեծադիրը՝ խորանին համար, ինչ որ 23 Հոկտ. 1888ին՝ կրակի մը զո՞ն գացած է, ու այժմ նոյն արուճանակին վրայէն պատրաստուած է ուրիշ մը : Վերջին պատերազմին անաղարտ մնացած է արուճանակը :

Նոյն կուսաններու վանքի քերանացի աւանդութեան համաձայն, Յովհաննէս Պատկերահան գծած է երկու պատկեր եւս, որոնք նուիւրական են իրենց համար. առաջինը՝ իրենց Հիմնադրուէի Մարիամ Մաճիոռինը, եւ երկրորդը՝ վանքին մեծ քարերար Փէհթրօ Փառու Մավիլիոյինը († 1759) : Երկու նկարներն ալ կը պահուին վանքին մեծ դաշլիճը, ուրիշ սրբազն նկարներու կողքին, որոնց վրայ կը նշմարուի Յովհաննէս Պատկերահանի շունչը :

Բացի յիշուած նկարներէն, նոյն խտալացի Մայրապետներու դիւնէն զատանք երկու ընկալադիր, որոնցմէ առաջինը կը վկայէ՝ թէ 19 Հոկտ. 1731ին, Արպանոյի Անարատ Յուութեան Ընկերակցութիւնը ընդունած է Յովհաննէս Պատկերահանի դրչակ մը, գծուած իրենց համար : Երկրորդ ընկալադիրը տրուած է Արպանոյի հիւսէն, 2 Յունիս 1732ին, եւ կը վկայէ թէ ստացած է փոխարժէքը ցարդ Յովհաննէս Պատկերահանի համար շինած պատկերներու բոլոր շրջանակներուն :

Հոս կու տանք ցանկը մեզի ծանօթ պատկերներուն (քաղուած դիւնական աղբիւրներէ), որո գծած է Յովհաննէս Պատկերահան .

- 1719 – Ծնունդ Ս. Աստուածածնի
– Ս. Անտոն Անապատական
- 1720 – Ս. Գրիգոր Լուսաւորիչ
- 1729... Յիսուս
– Աստուածածին եւ Մանուկն Յիսուս
– Յաւագին Աստուածածին
– Դրոշակ Անարատ Յղութեան
– Մարիամ Մաճիռո
– Փիէթրօ Փառլօ Մալլիկօ
- 1741 – Ս. Անտոն Անապատական
– Յաւագին Աստուածածին
– Խաչելութիւն Յիսուսի
– Ս. Պողոս Անապատական
- 1742 – Ս. Բենեդիկտոս
– Ս. Յովանէփ Աստուածահայր
– Խաչելութիւն Յիսուսի
- 174... Յաւագին Աստուածածին
– Յիսուս Փրկիչ
– Աւետում
– Հոդեկալուստ – Վերափոխում

Նամակներ – Կեանքի վերջին շրջանը – Կոտակը

Յովհաննէս Պատկերահան հայերէն գրել ու կարդալ սորված է Հարէպի մէջ, տեղբոյն ազգայիններէն։ Ունի գրելու եղական ձեւ մը, սովոր ուրղագրութեան սխալներով։ որոշ կը տեսնուի թէ ինքնուացյ մը եղած է, ինչպէս նոյն ժամանակները շատերու սովորութիւնն էր։
Թէ՛ իր կենսագրութիւնը եւ թէ Մարիամ Մաճուխնը Յովհաննէսի գրչութիւնները չեն, այլ՝ ինք պատմած եւ Հ. Մատթէոս Եւդոկացի գրի առած է։ Ինքնազիր են նամակները, թիւով 90, որոնք հետեւեալ կերպով բաժնուած են։ Առաջին 75ը (բացի միշանկեալ երկու հատէն) ուղղուած են Միսիթար Աքրահօր, գրուած 1719–1720ին (թիւ 1–7), 1732ին (թիւ 8) և 1740–1749ին (թիւ 9–75)։ Յաջորդաբար ունի վեց նամակ, ուղղուած Հ. Եղիս Տեղապահ Վրդ.ին, գըրռուած 1749–1750 տարիներուն (թիւ 76–81), եւ հուսկ՝ նորընտիր Ստեփանոս Մելքոննեան Աքրահօր ինը նամակ, գրուած 1750–1755 տարուն (թիւ 82–90)։

Նամակներուն գիրը խեղճ է, շարադրութիւնը տկար, սակայն պարունակութեան տեսակէտով՝ վերագանցօրէն հարուստ։ Բացի առջին նամակներէն, որոնք զուտ անձնական են ու կը հային իր գծած

առաջին նկարներուն եւ կրօնաւորական կոչումի, յաջորդները կուտան մեզի Հռոմի հայ կեանքին պատմութիւնը՝ իր բոլոր անկիւնադարձներով։

1741ի Հոկտեմբերին, երբ Հռոմ կը մտնէ ու Քարտինալին սովորումին վրայ Ս. Մարիամ Եղիպատացոց եւ Հայ հիւրանցին մատակարար ու գործակալ կը կարգուի, այնուհետեւ կը գառնայ կեդրոնը ամէն բանի : 1741էն սկսեալ մինչեւ մահը՝ 1758, կը մնայ այդ պաշտօնին վրայ, ու յատկապէս Մխիթարի ուղղած նամակներուն մէջ, դրեթէ օրագրութեան մը ձեւով կը պատմէ եղելութիւնները, որոնք կը պատահէին հայ տունէն ներս :

Ցովհաննէսի նամակներուն չնորհիւ կ'իմանանք թէ այդ տարիներուն շարք մը հայ Եպիսկոպոսներ եկած են Հռոմ, իւրաքանչիւրը իր յատուկ պատմութեամբ : Այսպէս գլխաւորներէն՝ Ալբանհամ-Պետրոս Արծիւեան, առաջին Հայ Կաթողիկէ Պատրիարքը, որու մասին անդրադարձած ենք ուրիշ առիթով, քաղելով Պատկերահանի նամակներէն : Բաւական մանրամասն կը գրէ Մարտիս Արքեպոս . Սարաֆեանի մասին, ինչպէս նաև Վրթանէս Արքեպոս . Կեսարիոյ, Սուրբիան Եպոսի, Մեսրոպ-Յակոբոս Եպոս . Արքապեանի, Ղաղար Եպոս . Անմարմինի, Աթանաս Եպոս . Տայի Սիմոնեանի (Մերասեան), գրելով իւրաքանչիւրին մասին ինչ որ կը պատահէր նոյն օրերուն :

Եսիսկոպոսներու կողքին կան բազմութիւն մը եկեղեցական անձերու, որոնց մասին գուցէ ոչինչ գիտնայինք՝ եթէ չըլլային Ցովհաննէսի նամակները : Առոնց քով յատուկ յիշատակովթեան արժանիէ պատմական գէմքերէն՝ Ղափանցի Տէր Աւետ, որ Դաւիթ Բէկի կողքին մասնակցած է ազգային հերոսամարտին :

Ցովհաննէսի այս նամակներէն որոշ գաղափար մը կը կազմենք թէ այդ տարիներուն քանի քանի ազգայիններ, յատկապէս 1750ի Սուրբ Տարիին, դիմած են Հռոմ, կատարելու իրենց ուխտը :

Այս քուրոր պէտք է զնահատել խորապէս, մանաւանդ երբ գիտենք թէ գրողը Հարցերուն կը մօտենայ գուտ առարկայական կերպով, դնելով մեր դիմաց եղելութիւնները՝ փնջպէս որ են : Ահա՝ նաեւ Ցովհաննէս Պատկերահանի արժէքը՝ ազգային ու եկեղեցապատմական տեսակէտէն :

* * *

Ցովհաննէս Պատկերահան չէ եղած քաջառողջ մէկը . նամակներուն մէջ յաճախ կը կրկնէ թէ Հռոմի օդը իրեն աննպատ է, եւ ստէպ

6. Տես «Նոր Արքեր Երամիկայիշատակ Արքահամ Արծիւեամ Կաքողիկոս-Պատրիարքի մտախն», «Բազմապէս» 1979, թի 1-4, էջ 204-281:

կ'երթայ Ալպանոյ։ Կեանքի վերջին՝ տարիներուն՝ աւելի Ալպանոյ կ'անցընէ քան Հռոմ, ուր վարած պաշտօնին մէջ ունեցած է դլխու յառեր ալ իր աղդակիցներէն։

Ալպանոյի իտալացի մայրապետներու դիւանէն գտանք իտալերէն լեզուով գրութիւն մը, մէկ էջնոց, գրուած Յովհաննէս Պատկերահանէն, անթուական ու անստորադիր, եւ բնադիր ըլլալէ աւելի՝ օրինակութիւն մըն է, որուն թարգմանութիւնը հետեւեալն է։

«ԿեՍՍՐԱՅԻ ՀԱՅՈՒՆ ԿՏԱԿԼ. Ես Յովհաննէս Կեսարացի, որդի Կեսարացի Յովհակի, Կապադովիլիոյ կեսարիոյ քաղաքէն, նկատելով որ ներկայիս, Աստուծոյ չնորհքով, կը գտնուիմ առողջ մտքով ու իմացականութեամբ, ինչպէս նաև մարմինս իր բոլոր կարողութիւններով ու դժայտանքներով, բերնով, լսելիքով եւ տեսանելիքով, խորհրդածելով այն խօսքերուն վրայ որ կ'ըսէ. Յիշէ, ո'վ մարդ, որ իոդ էիր եւ հոգ պիտի դասնաս, ու այս խօսքերով Աստուծած մեղի հասկցնել կու տայ թէ պիտի մեռնինք ու պիտի թողունք այս աշխարհը. մանաւանդ որ մահէն աւելի ստոյդ ոչխնչ կայ ու անստոյդ անոր ժամը, արդ՝ չուղերով մեռնիլ առանց կտակի... կ'ուղեմ որ մարմինս թաղուի Ալպանոյի Յիսուս եւ Մարիամ կոչուած (Մայրապետներու) եկեղեցին, ու դրուի վրաս տապանաքար մը հետեւեալ գրութեամբ։ Հոս կը հանգչի ձայ Յովհաննէս Կեսարացին, Կապադովիլոյ կեսարիոյ քաղաքէն, որ սիրառն էր այս սրբավայրին։ Հանգչեցաւ ի Տէր, իր կեամբի ... տարթկանին, ... տարիին։ Այսպէս թող դրուի՝ թթէ Ալպանոյ մեռնելու ըլլամ։ Խակ եթէ Աստուծած այնպէս կարգադրէ որ մահս Հռոմ պատահի, կ'ուղեմ թաղուիլ Հայոց Ս. Մարիամ Եղիպատացիի եկեղեցիին մէջ։ Զարդպէն իտալիա մեկներէս առաջ կեսարիա գրեցի, ու հրաժարեցայ հայրենի ժառանգութիւնէս, թէեւ հարուստի որդի էի. ուստի ոչինչ բերի հետս, եւ այն ինչ որ ունիմ՝ Աստուծոյ օգնութեամբ շահած եմ, իմ յոգնութեամբս, ծանր յողնութեամբ, եւ ոչ ուրիշ եկեղեցով։»

Յովհաննէս Պատկերահանի մահը տեղի ունեցած է Ալպանոյի մէջ, 21 Փետրուար 1758ին, եւ իր փափաքին համաձայն՝ թաղուած է իտալացի կուսաններու եկեղեցին, ուր այսօր ալ կայ իր տապանաքարը, որու լուսանկարը տրամադրուեցաւ մեզի, որմէ կ'իմանանք թէ իր ամբողջ ինչքերը, շարժուն ու անշարժ, թողած է վանքին, խնդրելով փոխարէն որ մշտնշենաւորաբար լապտեր մը վառի Ս. Հաղորդութեան առջեւ՝ իրեն ի միջատակ։

Չունինք Յովհաննէսի պաշտօնական կտակին օրինակը, որուն համաձայն՝ Վենետիկի մեր վանքին կտակած ըլլալու է իր գծած պատկերներէն չորս հատ։ Ս. Ղաղարու ժամանակադիրը՝ Հ. Մկրտիչ Աւգերեան հետեւեալը կը գրէ 1758 տարւոյն արձանադրութեան մէջ։

«Յովհաննէս իմիր Պատկերահան կտակաւ եթող զչորեսին ինքնանկար պատկերս, թող եւ զի ի վաղուց նկարեալսն վասն մեր. Յաւադին պարկեշտ Աստուածածին, Յիսուս Փրկիչ, Աւետումն, Հոգեդալուստ - Վերափոխումն» (էջ 214թ):

Հ. ՍԱՀԱԿ ՃԵՄՃԵՄՅԱՆ

Résumé

HOVHANNÈS LE PEINTRE

P. SAHAK DJEMDJEMIAN

Hovhannès le Peintre a vécu de 1695 à 1758. Né à Césarée, d'un père turc et d'une mère arménienne, il passe à Alep après la mort de son père et s'y fait baptiser; pour échapper aux non chrétiens, il s'installe à Rome dès 1709. Il y perfectionne son talent auprès d'un maître, talent révélé tôt en son enfance.

Il fait la connaissance de l'Abbé Mekhitar en 1718. Celui-ci lui commande des tableaux pour l'église de St.-Lazare, tels ceux de Saint Grégoire l'Illuminateur, de Saint Joseph, de Saint Benoît, de Saint Antoine et d'autres.

Il est l'hôte de l'Abbé Mekhitar en 1741 pour six mois à St.-Lazare où il continue de peindre. Sur l'ordre de l'Abbé on écrit sa biographie, publiée ci-dessus entièrement.

Une soixantaine de lettres de Hovhannès, adressées principalement à l'Abbé, sont conservées dans nos archives. Nommé économie de la Maisons arménienne par le Saint-Siège, il informe Mekhitar des événements du jour. Par cela même ses lettres ont une grande valeur documentaire.